

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ԼԵԶՈՒԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՆ ՄԷՁ

(Շար., տես «Բազմավեպ», 1984, 3-4, էջ 253-304)

«Գրքն իսկ մեծ է եւ նշանակելն սարսափելի»:
Մատեան Ոգեբրգուքեան, Ծ. դ.

ԳԼՈՒԽ Ե.

ՇՈՒՆՁԸ

Տեսանք, որ Մատեանի տուեալներուն համաձայն՝ կրկնուժը ի վերջոյ անբաւարար է իբրեւ ստեղծարանական սկզբունք: Գրուած էր. «եթէ բիւրս կրկնեսցի, ոչ լինի չափեալ» (Ո՞ր, գ): Ի՛նչ ալ ըլլան կարգաւորման ու սահմանաւորման փորձերը՝ քառնալու համար անոր թերիները, ի՛նչ ալ ըլլան լեզուին չափաբերումը լրացնող հընարքները, գրողական արարքը, սակաւին իսկ մէջ, կը քախի անհունի պատուածքին, վրիպող՝ գրողէն: Այնպէս կը թուի, որ գրելը միշտ կ'առընչուի, կը լծորդուի մեծութեան մը հետ, անինչ ու անլծորդելի: Կը սահմանուի իբրեւ մեծ, քաց նշանակելը կը դառնայ սարսափելի, որովհետեւ նշանակութիւնը կը շարժի աստուածային ահաւորութեան սահմանին մէջ, որ տուեալ մը, առարկայ մը, ինչ մը չէ: Հետեւաբար գրողը կը մնայ ենթակայ բացարձակին, անոր յաւէտ քաց-արձակութեան, անոր Ուրիշութեան, միշտ անկէ կախեալ, որուն վրայ ո՛չ կրնայ իշխանութիւն ունենալ, ոչ ալ անոր մերձենալ, որ ոչ մէկ ձեռնումի առիթ կ'ընծայէ. «այնքան» ձեռքի, խօսքի որեւէ բարձրացում, համբարձում, կրնայ վերածուիլ համայնի բարձումին ձգտող ցանկութեան, իր պատիժը գտնող՝ իր իսկ անկաբերկութեան, այլայլումին մէջ: Մատեանը գրողը շատ լաւ գիտէ

բացարձակին վտանգը, անոր մէջ խուժումին, անկէ խուժուելուն վըտանգը, որոնք կ'ենթադրեն որոշ բախտախնդրութիւն: Հսկողը ինքզինքը կը դարձնէ ենթակայ Աստուծոյ Ուրիշութեան, պահող՝ անոր եւ մարդուն միջեւ բացուող հեռաւորութիւնը, որուն մէջ եւ որուն շնորհիւ միայն կրնայ մարդկային գոյութիւնը ինքզինք որոշադրել: Այլ խօսքով՝ եթէ բացարձակը, անոր Ուրիշութիւնը, իբրեւ ահաւորութիւն տրուող ու սքըռող, չըլլար պակասը, եթէ մեզ ողողէր անմիջապէս, լիերեա կենցաղն ու կեցութիւնը սառնային անկարելի: Ընչտ անոր համար որ բացարձակը մօտիկ պակասողն է, ենթակայութիւնը կը տրուի անոր, կը տրամադրուի, կը սառնայ կոչ, աղերս ու սպասում:

ԱՂԵՐՍԱՆՔ

Այսպէս՝ սկիզբէն Մատնանի հսկողը աղաչանք է, որպէսզի Աստուած յայտնուի, մտնէ սքըքէն ներս, լսանէ հոգին «ի սա», շնչաւորէ քաղմածուկի աշխատութիւնը իբ շունչով. «Եւ արասցես իննել դեղ կենաց առ Հնարս ցաւոց հոգւոց եւ մարմնոց թոց ասեղծուածոց՝ դայս կարդեալ ասհման ողբոց մատենի սկզբնեցելոյ յանուն քո՝ բարձրեալ: Զսկտեալս իմ սու կատարեա. եղիցի հոգի քո խառնեալ ի սա. շունչ քորովեան մեծիդ միասցի ի քո շնորհեալ ստեղծարանութիւնս»¹⁸⁴: Նոյն խնդրանքը, սկիզբին աւելի մօտիկ. «Շնորհեա՛ կատարել ի քոյդ հաճութիւն օրհնեալդ կամաց՝ զսկզբնաւորեալ մատեան մաղթանաց այսր ողբերգութեանս»¹⁸⁵:

Գրքի ամբողջ երկայնքին նման խնդրանքներ կը կրկնուին, նոյնիսկ կը հետեւին անոր յամբ ընթացումին. «Ուղղեա՛ հոգւոյդ քո իմաստութեամբ դայջողուած ձեռինս գործոյ... Թեթեւս կացո՛ դաշխատութեանս այս սկիզբն... Արարեա՛, միշտ կարող, դայառջադրեալ ձեռակերտս, դիւրաւորս ընթացո՛ ի յաւարտումն լրմանն, ի վախճան իրին բերկրութեամբ զիս հասո՛...»¹⁸⁶: Այս՝ էջերու հասնող

184. «Ո՛վ բարձրեալ, Գու արարածներուդ հոգիներուն եւ մարմիններուն ցաւերը բուժելու համար թող կենաց դեղ ըլլայ Գու անունովդ սկուած ողբերու այս մատենը: Իմ սկսածս դուն աւարտէ. թող Գու հոգիդ խառնուի անոր մէջ, Գու զօրութեանդ շունչը թող միայնայ ինձի շնորհած Գու այս բանակաւտութեան...» (Գ, դ):

185. «... շնորհէ ինձի, որ քու օրհնեալ կամքիդ հաճութեամբը աւարտեմ իմ սկսած այս ողբերգու աղօթմատեանս...» (Բ, բ):

186. «Ուստի հոգիիդ իմաստութեամբ ուղղէ՛ մեր ձեռքի գործին յաջողութիւնը, լսելով աղօթքեա այս հեծումները: ... Թեթեւ ըրէ՛ աշխատութեանս սկիզբը. արագացուր, Սմենակարող, առաջադրած ձեռնարկութիւնս, դիւրեցուր անոր աւարտումը, բերկրութեամբ հասցուր զիս գործին վախճանին...» (ԶԵ, ա):

խնդրանքները, մէջ ընդ մէջ վերադարձող, հոետորական, «ձեւական» ներկայութիւններ չեն գրութեան մէջ, այլ կը մատնեն դրելուն ամբողջ դիւրաբեկութիւնը, անբաւարարութիւնը, տկարութիւնը: Մատենանը սկսողը կ'ապաւինի Աստուծոյ, որ սկսածը ակարտէ. սկսուածը կը մնայ միշտ կատարելի, իր լրումին, ակարտումին հասցնելի: Վերջը, ժամանակը միշտ դարձնէ և, միշտ ապառնին: Տեւական, անսպառ ցանկութիւնն է աշխատանքին մէջ, տեւական պակասող, անոր բացը կազմող, ինչպէս ծովուն հորիզոնը ծովափին:

Գրքի ակարտին այնքան մօտ, ՁԵ. Բանին մէջ տրուող տողերը կը բացայայտեն գիրին, մարդկային գիրին պարզապէս ջնջական, «եղծական» եղբը, որ ըլլալու համար անպայման պէտք է յենու էութեան ապաւէնին: Եւ հո'ս է որ կը միջամտէ կոչը շնորհի պարզեւելին, չընորհ՝ որ վերի մէջբերումներուն մէջ կը տարածուի այս կամ այն ձեւով. «շնորհեա՛ կատարել» կամ «շնորհեալ ստեղծաբանութիւնս», որով ստեղծաբանութիւնը կը դառնայ շնորհեալ, ընծայեալ նուէր մը, պարզեւ մը, «ձիր» մը մարդու ձեռքին մէջ: Այլ տեղ դըրուած է. «Մ զէն ազդեցաւ դրել ինձ զսոսին. ահա զըոյր յատուկ աղերս աղաչեմ, օրհնեալ, ի զոյոց անտի պարզեւեալ շնորհեա՛»¹⁸⁷: Ընտրութեան աղէ նշանը՝ շնորհը, իբրեւ աստուածային պատասխան՝ խուած ըլլալուն հաւատիքն է, թէ տեսնուածը չի տանիր մարդը դատարկին: Եւ ան է որ ստեղծաբանութիւնը կը դարձնէ կարելի, «կ'ազդէ»:

Ազդումը, որուն կը հանդիպինք շատ յաճախ Մատենան Ողբերգութեանի մէջ, նորէն երկդիմի ու երկարժէք տարր մը կը ներկայացնէ: Կը պահէ իր հին առումը՝ յղուող զգայութեան, զգացումին, զգայարանքներու աշխատանքին, որուն շնորհիւ արտաքին նշաններ, ազդանշաններ կը հասնին մտքին: Միւս կողմէ ասկայն՝ ազդումը կը գործածուի աստուածային միջամտութիւնը ըսելու համար, ինչ որ անոր կու տայ վերանցական կամ ալ մտատեսական արժէք: Այսուհետեւ՝ զգայարանականը եւ վերանցականը չեն բանիր անջատօրէն. եւ թերեւ նարեկացիի մտասեւեռումներէն մէկն է աստուածային շունչին մարմնակորումը, հոս եւ հիմա, գրքին ու աշխարհին մէջ: Վերջապէս՝ մոռնալու չէ, որ Աստուած կոչուած է իր կարգին «ազդումն բանի» (ԼԲ, Գ):

Ինչ որ կը գրուի ուրիշ վրան չէ եթէ ոչ աստուածային ազդում, խօսք. «ի զէն ազդեցաւ գրել ինձ զսոսին»: Ահա ինչ կ'ըսէ հակողը ուրիշ հաստուածի մը մէջ, ուր պահուած է միշտ հարց ու պատասխանի կառոյցը. «ա՛ռ զաւանդ մտղթանացա, եւ տո՛ւր գողորմութիւն

187. Վերջը ամէնքը միմիայն Գողբ են, ո՛վ Տէր, Գու ներգործութեամբ ալ է որ ես կը գրեմ ասոնք. ուստի Գու ինծի սորվեցուցած աղբալ շնորհ ըրէ, Օրհնեալ...» (ՀԳ, Գ):

քո շնորհացդ... զօրացո՛ղ դբանա պղջման, առաքեալ ի մեզ հոգի ի բարձանց՝ աստուածաշունչ պատգամօքս ի սմա եղեկոցս... Պարզեւեւա՛ւ... մահու արժանւոյս՝ ըստ պղնձոյս սուրբի անարդս ձայնի՝ զոսկի քո շնորհի...»¹⁸⁸։ Մնդրանքը շնորհքի ոսկիին՝ որ կը հակադրուի մարդկային ձայնի պղինձին․ անոր զօրովթիւնը կու գայ յրացնելու խօսքին հիմնական պահաւը, կը զօրացնէ «զանհամարձակ լեզուս ի դովեստ քեզ» (ԼԶ, Բ)։ Աղդումը՝ շնորհքին պոթծարկումն է, անոր ընդլայնումը, շնչադրումը իբրեւ վսօսքի ատեղծում․ «աղբեա՛ր բանիւդ ամենազօրաւ...» (ՀԼ, Բ), կամ «աղբեա զօրովթիւն ձայնի, որ տաս բնաւից ընտրովթիւն քանի...»¹⁸⁹։ Եւ վերջապէս․ «Աղբ մատո՛ւ... զբանիդ զօրովթեան իմաստից կայծակն ի սուրճի աղմման լեզուիս շարժովթեան, առիթ մաքրովթեան յամենուստ զգայականաց զոյսաւորովթեանց յիս մասնաւորելոց՝ քո ձեռակերտից՝ սոքօք առ ի քէն եղելովք եւ բժշկելովք կրկին հանդերձանօք, անպակաս ձայնիւ, անհատ բարբառով, քեզ վերընծայել սուհարանովթիւն...»¹⁹⁰։ Նշենք անմխօսապէս մխօսնկեալ ըստած «ի սուրճի աղմման լեզուիս շարժովթեան»ը, ուր աղղումը կ'անցնի մարդկային լեզուին, կը սլաւնայ անոր բանելու եղանակը, ճիշտ անոր համար, որ անոր վրայ կը բանի աստուածային աղղումը։ Այսա՛ր ի՞նչպէս շընդբծել վերջին «վերընծայել»ը; որ կը կապուի աղղումէն եկող, իբրեւ աղղո՛ւմ եկող ըստեղծարանովթեան։

Ինչ որ յատկանշական է այն ալ շեշտն է դրուած զօրացումին վրայ, խօսքի զօրացումին․ ասոր տկարովթեան պայմանները մեզ կը տանին զդայարանքներուն, ասոնց բերած «անմաքուր» աղղումներուն։ Պէտք է նկատել, որ Նարեկացի չի մոռնար ըսել, որ այդ զգայարանքները և զիս մասնաւորող մարմինը զու ձեռակերտող են ի վերջոյ, զոր աստուածային բանը (թերեւս ակնարկովթիւն Բանին, Որդիին) կը մաքրէ։ Այդ աստուածային քանը կը մասնաւորուի եւ կը մարմնաւորուի ձայնին մէջ, որպէսզի լեզուն աչխատի «պատշաճական» կերպով (ԼԵ, Վ), շարժի ըստ գայն զեկակարող իմաստի կայծակին կամ Բանի անձրեւին ու ցօղին (անդ)։ Կայծակի պատկերը, ուրիշ

188. «Ա՛ր իմ աղօթքիս աւանդը, եւ սո՛ւր Գու շնորհքիդ ողորմովթիւնը... զօրացո՛ղ իմ զղջուտի խօսքերս, վերէն հոգի զղբելով մեղի, հոս յիշուած աստուածաշունչ պատգամներուն աղբեցութեամբը... Պարզեւէ ինձի՛» որ մահուան արժանի եմ, անարգաձայն պղինձի տեղ Գու շնորհիդ ոսկին» (Բ, Բ)։
 189. «Ամենակալ ձեռքովդ խօսքիս շարժուն գործիքը բռնելով՝ ձայնի զօրովթիւն սո՛ւր անոր, Դուն որ ամէնուն խօսելու շնորհք վը պարգեւես...» (ԼԵ)։
 190. «... մօտեցո՛ւր իմանակի զօրովթեանդ կայծակը լեզուս շարժող աղբեցութեան գործիքին մարմուն համար Գու ձեռքովդ իմ մէջս բաշխուած զգայութիւնները, զորս Դուն ստեղծեցիր եւ Դուն բժշկեցիր, որպէսզի անոր մխօնաւ պրկնակի պատրաստութեամբ, անուաղ ձայնով եւ անհատ բարբառով, զոհարանովթիւն վերընծայեմ Գեզի...» (ԻԲ, Դ)։

տեղ որոտումը, կը թելադրէ փաստօրէն աղբումին յանկարծակի, ա-
րաք, անահնկալ յայտնութիւնը, այն՝ որ չ'ենթարկուիր հակակշռի:
Բայց պատկերը նոյն ստեղծ կը յուշէ այն վտանգը, որ կայ նախ աղ-
բումներու խուժումին մէջ, որոնց հանդէպ ամբողջական բացութիւն
մը կընայ այլայլումի տանիլ:

Յօղը, գարնան անձրեւը, «գլեբնահոս վտակ»ը (ԼԲ, ք) կը պատ-
կերեն աստուածային քաղցրութիւնն ու ողորմութիւնը, շնորհը՝ որ
կու գայ թափիլ «յանձին եւ յիշխանական աղբման զգայութեան»
(ԼԴ, ք): Այդ պատկերները հետեւողական կերպով կը կադմեն հա-
կադիր եզրը ծովուն, հեղեղին, գետերու հոսանքին, որ տեսանք նա-
ւաբեկումի այլաբանութեան մէջ, բայց նաեւ յայտնուող այլ տեղ
(ԾԴ, գ): Հեղեղներու «ջրակուլ ողեսպառ սղտորարբումթեան» կը
հակադրուի առտուան, արփիացնցուղ ցօղը, լուսաւոր, հազիւ նիւ-
թեղէն ու տեսանելի, որ կը լիացնէ պակասն ու պարսպը:

Հարկ է այժմ դիտել տալ, որ իմաստին կայծակը կը յայտնուի,
երբ մարմինը եղած է «իմաստասպառ»: ԻՅ. Բանի երբորդ հատուածը
կը նկարագրէ աղէտն ու կորուստը, մինչ չորրորդ հատուածը կ'ըջը
կ'ընէ իմաստի կայծակին: Այս իմաստասպառումը միայն ասակական
անբանացումը չէ, այլ գերագոյն իմաստի ձգտող մտքին յանկարծա-
կան բեկումը անսահմանին առջեւ: Իմաստին կայծակը անշուշտ կը
հակադրուի իմաստի սպառումին, ինչպէս ցօղը հեղեղին:

Աւելի անդին երթալէ առաջ՝ կը մնայ ընդդէմ Մատեան Ողբեր-
գութեանի լեզուին հիանալի ճշգրտութիւնը, ուր նոյն քառերը կը
գրուին համակարգային նոյնութեամբ ու կանոնաւորութեամբ: Մէկ
հատուածէն միւսը, մէկ նախադասութենէն միւսը եղած հազիւ նըշ-
մարելի ակնարկութիւնները, ըսուած կամ չըսուած յղումները կը
մատենն զանոնք ղեկավարող ու ոտքի պահող հարցադրութիւն մը,
գրութեանական իր բարդ տրամադրիչներուն հակակշռող:

ՇՆՈՐՀՔԸ

Մատեան Ողբերգութեանին մէջ՝ մեծ ապաստան կայ Բանի ու
Շնորհքի այցելութեան (ՁԲ, Ե), որպէսզի գիւրքը հասնի իր կատարին
ու աւարտին, ըլլայ հանդիստ ու ժամանում՝ փոթորիկէն վերջ.
«Հանգ՝ զվաստակեարս ի քաղմածուփս աշխատութենէ...»¹⁹¹ եւ
գրքին հետ, անոր խոսքի տօրութեամբ՝ լթող աւարտին նաեւ «չար
սովորութիւնները». «Եւ արդ քանզի ի պլուփս կատարման հասեալ
սակաւամասնեայ կտակի այսր ողբերգութեան, արա՛, Տէր, վախ-

191. «Յոգնած եմ բազմածուփ աշխատութենէ, հանդէնցողը զիս...» (ՂԱ, գ):

ճան դադարման առնուլ ընդ այսց քանից մարթանաց ինքնանախատս կշտամբութեան եւ որ յիս կրին չար սովորութիւնք»¹⁹² : Գրքին աւարտին հետ՝ Վրոզ աւարտին նաեւ, ջնջուին չար սովորութիւնները, մեղքերը, գիրքն ու զայն կրող շունչը, ասոր «սրբութիւնը» (շունչին ջնջեալ ներկայութիւնը) ըլլալով բժշկումին պատճառը : Չարմանալի չէ, որ Աստուած ի միջի այլոց որակուի նաեւ «չարժարան շրթանց, աղղումն բանի...» (ԼԲ, ք), կամ «յարմարիչ բանի, սանձարկու լեզուի...» (Ղ, ա) : Աստուած կը միջամտէ խօսքի ընթացքին ինչուի «սանձումին» . աղղումը թէ՛ խօսքն է, թէ՛ անոր պորութիւնը, թէ՛ անոր տիրապետութիւնը : Հետեւաբար ստեղծաբանութիւնը, անդադար տրամադրուած անոր, տրուած անոր, կ'ենթարկուի զայն հիմնովին զանցող Ուրիշութեան : Առանց անոր շնորհքին, աղղումներուն, շունչի ու խօսքի ղեկավարումին, գիրքը վը դառնայ խնդրական : Հըսկողին տրամը, զժգրախտութիւնն ու բախտը նոյն ատեն, հոն է որ սկսուած դործը կը հայցէ շնորհքը իբրեւ զօրացումը մարդկային տըկար ու դիւրաբեկ խօսքին, այսինքն՝ աւարտը հարցումին, որուն չի տնօրիներ :

Շնորհքը «ընտրութիւն բանի է» . Բանն է որ մեզ կ'ընտրէ : Ան կը ստացուի, չի շահուիր, ո'չ առաքինութեամբ, ո'չ ալ ծնունդով : Պարզեւ է, ձիր է եւ Աստուած ինք սամենապարզեւ ու շնորհածիր (ԼԲ, ս) : Ան կու գայ աւելնալու խօսքին, զայն զօրացնելու, առանց որ այս զօրացումը դառնայ գերզօրացում : Շնորհքը պատասխան մըն է, խորքին մէջ, որ կ'ընայ գալ կամ չգալ : Կը հասկցուի՝ ինչու է հակողք չի բաւականանար Աստուած «տեսնելով» : Շնորհքը կ'ենթադրէ, որ ձայնէն անդին լսողը կայ, որ միջոցը զատարկ չէ եւ թէ երկախտութիւնը կը բանի : Ի հարկէ, Մատեան Ողբերգութեանը եթէ այսքան կ'երկարի ու կը ծաւալի՝ այդ շնորհքի սպասումին մէջ, վերջապէս փակուելու համար, ասիկա թերեւ կը նշանակէ, որ պատասխանը գրքին մէջ է, հոն տրուող եւ զայն դանդաղօրէն հասցնող իր վախճանին : Անդիր, որովհետեւ անչափաբերելի, ան չէր կ'ընար դանուիլ Մատեանին մէջ, ինչպէս ձուկը աւազանին, եւ ըլլար մէջբերելի, փոխադրելի, այսինքն՝ հատելի ու յօդելի : Որովհետեւ անիկա գուրս է մատանէն : Դուրսն է : Արդեօք պատասխանը Մատեանը չէ՞ : Բայց եթէ գիրքը այսպէս կ'երկարի ու կը ծաւալի, թերեւ ճիշտ այդ պատասխանն է ուշացողը, միշտ բացակայ, միշտ սպասուի, յուսութիւն, որուն խօսքը կը կառչի առանց կառչելու, որ կը մերձենայ խօսքին առանց մերձենալու :

192. «Ու որովհետեւ այլեւս ողբերգութեան այս սակաւամասնեայ կտակին ծայրն եմ հասած, այս աղօթքներու հետ՝ այս ինքնանախատ կշտամբութիւններս եւ իմ մէջս եղած չար սովորութիւններն ալ վերջացուր» (ՁԷ, ա) :

Շնորհքի աղբուսները կամ անոր փոխանցման եղանակները կըրկնակի են: Անիկա մասնաւորեալ, մարմնաւորեալ գիրն է նախ զըրուած Աստուածաշունչին մէջ: Սուրբ Գիրքերու ամբողջ շարքը, ըստ աւետարանական պատգամին, դանդաղ լսոտտուն ու յայտնութիւնն է Որդիին եւ մտղարէններու բերանը՝ անոր գալուստին աւետումը (ԼԳ, բ): Հետեւաբար՝ Աստուածաշունչը պարաաղիւր հորիզոն է անոր համար որ կը մնայ ունկնդիր Աստուծոյ յոռութեան, անոր համար որ գրքի տառին ընդմէջէն կը նայի իմանին, կը սպասէ: Երբ հսկողը թենական յարաբերութիւն է որ կը ստեղծէ, լրաց նաեւ կը կրկնալիքն է մատեանին:

Իսկ ի՞նչ աւելի խտացեալ մարմնաւորում է եթէ ոչ Որդին, որուն կ'ուղղուի նաքնկի մեծ մասը: Երբ կը խօսինք մարմնաւորումէ, զայն անհրաժեշտ կը նկատենք լիարժեք փորձառութեան, որ կը ձգտի միանալու իր աղբուսին: Հսկողը չէ՞ր թելադրեր միթէ, որ Աստուծոսնանելը հասնիլ չէ, նշանը չէ պտղաբերումին: Այսպէս՝ Որդին իբրեւ տեանելը հասնիլ չէ, նշանը չէ պտղաբերումին: Այսպէս՝ Որդին իբրեւ կերպութեամբ մօտեցնող իրարու հսկողիւր այս եղբրեր: Վերջին Բամանի մէջ՝ գիրքը ամբողջութեամբ կը արուի Գրիտտոսի, որպէսզի մատուցուի անոր միջնորդութեամբ՝ Հօր, որպէսզի այս ձեւով՝ գիրքը հայրանայ. «եւ արդ ղթերութիւն վրիպանաց բաղմախալ ձայնի երկելոյս ամենազօրդ բանիւ լցեալ, մատուցես յաղերս հաճութեան Հօր քում բարձրելոյ»¹⁹³: Որդին, սխաւորէն կը լեցնէ մարդկային Բանէն: Երրորդութեան խորհուրդին ընդմէջէն այդուր եւ այստեղ կը գրուի մատեանին հայրացումը, անոր ի կատար ածումը, կատարումը, կըպումը միաստին մէջ:

ՄԻԱՑՈՒՄ

Բացառիկ, այսինքն՝ հաղուաղիւտ հատուածի մը մէջ, հսկողը նման միացում է, որ կը գրէ, դարձադրձիկ տողերու մէջ, կարծէք մարդուն եւ Բանին շարկապումը թելադրող. «Իսկ եթէ ամենիցդ Աստուած անքնին՝ իմովս վասն իմ առ իմ փրկութիւն, ի դէմս իմ, իբր

193. «Երկուրիս բաղմախալ խօսքերուն վրիպանց թերութիւնը Գու ամենազօր խօսքովը լեցնելով՝ բարձրեալ Հօրդ ներկայացո՛ւր, իբրեւ աղերս հաճելի...» (ՂԾ, ա): Այս հատուածը, ըստ տպագրութեանց, փը պատկանի կ'ամ ՂԲ Բանին (Գուլակեանի թարգմանութիւն) եւ կամ ՂԾ Բանին, ըստ վենետիկեան հրատարակութեանց, աբղիւնը՝ երկու ընդարձակ Բաներու ընդմիջարկումին (վենետիկեան ՂԲ եւ ՂԳ Բաները):

Թէ ընդ ջոյրէ հուօթեան ես իցեմ՝ մարմնով պարունակողիդ կցորդ միացեալ. եւ դու, բարերար, յաղաղս իմ ի յիմ կերպի փոխանակեալ ընդ իմում պարտեաց, եւ մահ ընկալեալ անպարտ զմահապարտիս փնասուց պատուհաս, եւ ի յիմ անուն յանցաւորապէս, որպէս թէ կամաւ ընդ զեղ ես կրիցեմ, բաղումս մեռեալ եւ մնաս կենդանի...»¹⁹⁴: Քրիստոսի տեւական եւ անհուն պատարագին մէջ՝ կարծես հսկողը կը միաւորի անոր, «իբր Վթէ... փցեմ մարմնով պարունակողիդ կցորդ միացեալ», կարծես կը կցորդուի անոր, եւ անոր ի մարդ փոխակերպումով կը դառնայ մասնակից Բանին հուօթեան, կը շաղկապուի անոր, կրկնելով տրքի «բանական» անարիւն զոհաբերումը: Որդիին պատարագը եւ զբքին պատարագը իրարու զուգահեռ, աւելին՝ նմանողութեամբ նոյնացուած արարքներ են, որուն շնորհիւ դիրքը կ'իրազործէ այն «անքակ միութիւնը» (ԼԲ, Գ), այնքան ցանկացուած՝ Բանին հետ, եւ կը մտցնէ հսկողը սրբացման եղանակաւորումին մէջ:

Այս միութեան ձգտումը կը դրուի առ հասարակ Քրիստոսի ուղղուած հատուածներուն մէջ. Որդին այսպէս կը դառնայ միջնորդ. «Ո՛վ ամենապարզեւ ձեռն Յիսուսի Քրիստոսի, եւ առ իս դարձցիս կարկառամբ շնորհի աջոյր ջոյ սրբոյ ընակեալ միացեալ, եւ ոչ հեռացեալ յանձնութեան սրտէ սիրոյ սենեկիս. եւ անեղծական ջո նկարագրէ՝ նշխար պանծալի լուսոյ ջրիստոնէական փրկաւէտ կոչմանս՝ ընդ իս պահեսցի, միջնորդեալ ընդ զեղ ի մատեան յաւիտեան կտակաւ կենաց հողաւոր աւետեաց երկնից յորինողիդ»¹⁹⁵: Ինչ որ կարեւոր է հոս, ան ալ աղուոր լծորդումն է սրտի «անձնութեան» սենեակին – տարօրէն երկրէիմի, անձնութիւնը ըլլալով թէ՛ անձուկ, թէ՛ տաղնապանք – եւ Որդիի գալուստին, որ կու գայ, կը բնակի հոն, կը միանայ անոր, ջնջելով ամէն հեռաւորութիւն:

194. «Մակ եթէ Դուն որ անջնին Աստուածն ես ամէնուն, իմ բնութեամբ ու իմ փրկութեանս համար իմ կողմէ – ու իբր թէ պարունակեալս պարունակողիդ հուօթեանը հետ կցորդարար միացած ըլլալի ես – Վը մատուցուին, ո՛վ Բարերար, թէ՛նէ ինձի համար եւ իմ կերպաբանքովս, իմ յանցանքներու տեղը, անպարտօրէն կ'ընդունիս մահը՝ իբրեւ պատուհաս մահապարտիս մեղքերուն, եւ իմ անուետիս յանցար դառնալով – որպէս թէ Գեղի հետ ես կը շարձարուիմ կամաւ – շատ անգամներ կը մեռնիս, բայց միշտ կենդանի կը մընաս...» (ՄԳ, Գ):

195. «Ո՛վ Յիսուս Քրիստոսի ամենապարզեւ ձեռքը, Գու սուրբ աշխղ կարկառած շնորհովը դարձիբ եւ մեր մէջը բնակի, ու մի՛ հեռանար սրտիս սիրոյ սենեակէն. Գու անեղծ կնիքըդ, որ ջրիստոնէական փրկաւէտ կոչումիս լոյսին պանծալի նշխարն է, թող ինձի հետ պահուի, եւ միջնորդէ յաւիտեանական մատեանին մէջ յիշուելու՝ աւետարար աւրբ Հոլիովդ, զոր փորել կտակ մեզի խոտարար, ո՛վ յորինող երկնքի» (ԼԲ, Գ):

Մասնեան Ողբերգութեանի մէջ՝ այս միացումը քիչ յայտնուող եւ հազուադէպօրէն զրուած վիճակ մըն է: Միշտ տեղի կ'ունենայ Բանի միջնորդումով. «Ահա դու ի յիս, ըստ մարգարէին, որ ըստ ասելոյն նոր կցորդութեան, առ որ բարեղարդ դաշամբ այս լբանի ընդ քեզ միութեան, լուսաւորեցայց կրկին որջացեալ շնչով եւ մարմնով»¹⁹⁶: Մարգարէի խօսքին միջնորդութեամբ - եւ ոչ ուղղակի -, թերեւս անոր մէջ, հսկողը կը ձգտի միութեան լուսաւորումին, դաշինքին եւ ուխտին, անմիջապէս մեկնաբանուած իբրեւ վերակենդանացում՝ «կրկին որջացեալ շնչով եւ մարմնով»: Միութեան լուսաւորումը, խորքին մէջ, մարդկային խօսքին եւ աստուածային Բանին շարկապումն է, իբրեւ մարմնաւորեալ Բան, տեսակ մը կամուրջ, անցումի վայր: Անոր շնորհիւ է որ ստեղծարանութիւնը կը թփչի լեզուն իր մեղքերէն ու պակասէն: Մասնեանը եթէ այսքան շեշտը կը դնէ Բանի զօրութեան վրայ, թերեւս ատիկա ակնհայտ է, որովհետեւ գիտէ լեզուի հիմնական պակասին անհունը, զոր հնարաւոր է լեցնել որեւէ այլ բանով: Եթէ ոչ՝ Բանով:

Վերը դաինք, որ այս միացումը հազուադէպ է գրքին մէջ: Հարց է թէ ի՞նչ է ասոր պատճառը: Միութիւնը հակադրութիւններու շրջումին ձգտող վիճակ մըն է եւ կը միտի լուծարել մարդուն եւ Աստուծոյ հեռաւորութիւնը, աշխարհին եւ Անսահմանին անանցանքի տարբերութիւնը: Անիկա մարդկային գոյութեան զանցումը կ'աւետէ եւ, որոշ չափով, կ'ենթադրէ որքերգութեան բոլոր տարրերուն ձուլումը, այլակերպումը, ուրիշ տրութեան մը մէջ: Միութիւնը, ըստ իս, կ'առաջադրէ որքերգութենէն դուրս ուստում մը տրսութեան մը մէջ որ այլեւս հասնալի չէ, ոչ ալ ըմբռնելի որքերգութեան պայմաններով: Միութեան մէջ՝ խօսքը այլեւս տեղ չունի, ի հարկէ ոչ ալ երկախօսութիւնը, տրուած ըլլալով որ մարդն ու Աստուած՝ իբրեւ Բան կը քնակին իրարու մէջ:

Ողբերգութեան լուծարկումին այս ուստումով Նարեկացիի զրութիւնը կարծէք կը լռէ: Կարելի է մտածել, որ այս փուլը կ'ենթարկէ դրաքննութեան, անուղղափառութեան եւ արանդաւորութեան վախէն մտահոգ: Կարելի է մտածել, որ այս լուրջութիւնը տեսակ մը «պատասխան» է Նարեկացիի դէմ եղած ամբաստանութիւններուն, որոնց արձագանքը կը դռնուի Յայամաւորքին մէջ: Վերջապէս՝ հետաքրքրական է գիտնալ, որ արարական աշխարհը այդ օրերուն ցընցումին տակն է Հալլաճի «արբապիղծ» յայտարարութեան, որով կը

196. «Շուտով իմ մէջս ելիք Դուն, մարգարէին միջոցաւ խոստացուած այն մեղծաւորութեան համեմատ: Որպէսզի, Գեզի հետ միաւորութեան այս բարեղարդ դաշինքով, կրկին լուսաւորուիմ, շունչով եւ մարմնով առողջացած...» (ն9, ա):

միանար Աստուծոյ «Են Աստուած եմ» տարադին մէջ եւ կ'արժանանար զլիստման:

Ինչ ալ ըլլայ պատճառը միացման, հարցը հսկողը կը տանի խրթին եւ դժուար լուծելի խնդիրներու մէջ: Արդարեւ՝ ո՞ր չափով նման միացում հնարաւոր է, եւ ո՞ր չափով «ուղղափառ»:

Հարմանալիօրէն Մատեանը դրական պատասխան կու տայ ասոնց, երբ խիզախօրէն կը գրէ, որ Աստուած կրնայ մարդս աստուածացնել իր շնորհով. «Եւ զոր ահաւոր է ասել՝ կարծեմ աստանօր, յիշատակ եղեալ մեծիդ երախտեաց, Աստուած իսկ լինել ընտրութեամբ շնորհին եւ ընդ հաստողիդ միանալ տէրունի մարմնոյդ ճաշակմամբ եւ ընդ լուսոյդ կենաց խառնութեամբ...»¹⁹⁷: Հազուադիւտ տողեր ան ասոնք հսկողի ձեռքին տակ, ուր մարդուն աստուածացումի կարելիութիւնը կը գրուի ոչ միայն իբրեւ ճաշակումը աստուածային մարմնին — ինչ որ ընթացիկ է պատարադի խորհուրդով — այլեւ իբրեւ «խառնութիւն» անոր հետ: Որը ուրիշ թան չէ՝ եթէ ոչ կցորդութիւն, որ փաստօրէն կը զանցէ տեսողութիւնը, փորձառութիւնը դարձնելով մարմնահոգեկան, ամբողջական միացում: Աստուածացումը միացումի եղանակաւորումին կատարն է, անոր ասարտը, «կատարում»ը (անդ), Նոր ուխտը Հինէն զանազանող: Ան է դարձեալ, որ երկախօսութեան մէջ իրարու զեմ կեցող զեմքերը հաւատարեցնելով, կը ջնջէ մարդկայինը նոյնութեան մէջ:

Գիրքը այս ձեւով է որ կը մերձենայ աստուածային Բանին, որուն կրկնումը կը դառնայ, եթէ չէր սկիզբէն, իբրեւ քանական ողջակէզ եւ հիատուածք բանական: Խորքին մէջ պատարազը կրկնող, Գրիստոսի զոհաբերութեամբ անարին կերպով վերակատարող զրոյզական արարքը այդ իսկ նմանադանութեամբ, ըսնեք կրկնաբերութեամբ կը պատրաստէ այս միացումը, եթէ չէ արդէն անոր նախանշանը: Մատեանը տեսակ մը ծրագրուած ձեւով միացումի եղանակաւորումը կ'արարէ որակումներու դանդաղ սահումովը, փոխադրութեամբը աստուածային մակարդակէն գրքին: Ինքզինք կը սահմանէ իբրեւ «դեզ կենաց», երբ նոյն ատեն Աստուած է «ամենատեղաց դեզ» (Գ, ա), երբ գեղը, ինչպէս էր թատին հին առումը, մեխան է եւ դոյն (Թ, ա), այն՝ որով կը գրուի գիրքը: Ինքզինք կ'որոշադրէ նաեւ իբրեւ «պտուղ» ճենճերող իղճերու, այսինքն՝ ոչ միայն զոհում, ոչ միայն

197. «Եւ ինչ որ անիք ահաւոր է եւ զոր կ'ուզեմ յիշել հոս ի յիշատակ Քու մեծ երախտիքին, թոյլ տուիք մեզի շնորհներուդ կցորդութեամբը աստուածանալ, իսկ եւ տէրունի մարմինիդ ճաշակումովը միանալ ստեղծողիդ հետ, կեանքի լոյսին հետ խառնուելով...» (ՄԲ, Բ): Այլ տեղ՝ հսկողը կ'ըսէ. «Նիդիցի ողորմութիւն ստեղծողիդ ընդ իս, եւ շունչ ուղարս իմ ընդ զեզ անբաժանօրէն կապաւ միացեալ ի մի»: «Ստեղծողիդ ողորմութիւնը թող ինծի հետ ըլլայ եւ հուղարս շունչը թող անբաժան կերպով Քեզի հետ միանայ» (Ղ, Դ):

երկնում, այլ եւ ծնունդը. «Մի՛ վիցի ինձ երկնել եւ ոչ ծնանել... զոհել եւ ոչ ճենճերել» (Բ, բ)։ Ճենճերող պտուղն՝ Վերբը իբրեւ յարացոյց ունի Աստուած՝ կոչուած նոյնպէս «երջանիկ պտուղ»։ Կըրկնադործութիւն ըսինք, որուն տակ կը բանի անհուն ցանկութիւնը, մօտեցնող իրարու՝ հեռաւոր եզրեր, նմանողութեան ու կրկնումի սկզբունքով։

ՍՐԲԱՑՈՒՄ

Իբրեւ քացարձակին դիմաց քացուող ստեղծարանութիւն, որ այս միացումը կ'արարէ, Մասնամը վտրքին մէջ կը ձգտի սրբութեան ու սրբացման։ Անոր մէջ գրուած է արդէն «անուղղափառ» այն ցանկութիւնը ըլլալու սուրբ Վերբը, այսինքն, օտար, անջատ, հեռու՝ իր լեզուով մեզմէ, իր գոյութեամբ՝ բոլոր մնացեալ Վերբերէն։ Վերբը կանչական ինքնին. «եւ արդ ընկալ զայս հիւատուած քանի աղիողորմ հեծեծանաց... եւ օրհնեալ սրբեա՛ զտառ մատենի այսպ որբերդութեան... Կացցէ առաջի քո մշտնջենաւոր, եւ յիշատակեսցի ի լսելիս քո հանապազ, բարբառեսցի շրթամբք ընտրելոց քոց, եւ խօսեսցի բերանովք հրեշտակաց քոց, տարածեսցի հանդէպ աթոռոյ քոյ, եւ ընծայեսցի ի սրահ սրբութեան քոյ, խնկեսցի ի տաճար անուան քոյ, եւ թէպէտ վախճան ընկալաց իբր զմահացու, այլ յարակայութեամբ լանի այս սոփերի գրեցաց քո կենդանի»¹⁹⁸։ Հոս կը գրուի խնդրանքը տառի սրբումի, բառին կրկնակ իմաստով. սրբացումը որ կը սրբէ, կը ջնջէ տառին մէջ ինչ որ կայ նիւթեղէն ու մահկանացու, ինչ որ կայ այնտեղ սահմանաւոր ու յօդառեալ, պահելով «անդերձ անոր մէջ ի գործ գրուած ու բանող «հոգին», այսինքն՝ անոր աստուածայինը։ Իբր այդ Վերբը կը տարածուի Աստուծոյ առջեւ, կ'ընծայուի «ի սրահ սրբութեան», և գրողը անոր յարակայութեամբ «կը գրուի կենդանի» կեանքի գրքին մէջ, գրել թային հին ու նոր իմաստներով։ Գիրքով կը վերապրի, կրօնական բառով մը՝ կը մկրտուի, կը սրբբանայ։ Հին, քայց շատ ճշգրտիտ յղացքով մը՝ Վերբը կը տեսնու-

198. «Ընդունէ՛ ուրեմն աղիողորմ հեծեծանքի իմ այս բանահիւտութիւնը... օրհնէ՛ և սրբէ՛ ողբերգութեան մատանը ու զայն ըրէ՛ յաւիտեական արձան հանքի սպասաւորութեան։ Թող Գու առջեւը մշտնջենական ըլլայ անիկա ու շարունակ ինչտեսակուի լսելիքի մէջ. Թող բարբառի ընտրեալներու շրթամովք և խօսի հրեշտակներու բերանովք, Թող տարածուի Գու աթոռիդ առջեւ եւ ընծայարեբառի սրբութեանը սրահին մէջ. Թող խնկուի Գու անուղիտ տաճարին մէջ... այնպէս որ թէպէտ մեռնիք իբրեւ մահկանացու, քայց կենդանի պիտի համարուիմ այս գրքին յարակայութեամբ...» (ՁԸ, բ)։

Սրբացման արդիւնքը, աղբուամբ ըսենք, այն է որ մատենանը իր կարգին կ'արարէ ինչ որ Աստուած միայն կարող է ընել, տարածելով ծածկուածները, հռչակելով գաղտնիքները, հնչեցնելով մոռցուածները, մէկ խօսքով, կը ստանայ սուրբ գրքի մը բոլոր յատկութիւնները: Ինչ որ կ'ընէ խաչին նշանը՝ վերացնող «վարմին վերարկուք»ը (Ղ, Գ), կ'արարէ գիրքը. «Սոյն գիր իմովս ձայնիւ իբր զիս ընդ իմ աղաղակեսցէ, տարածեսցէ զմտացեալսն, յայտնեսցէ զանհրեւոյան, բարբառեսցէ զբարուրսն, քարոզեսցէ զխորոցն, պատմեսցէ զմեղացն...»¹⁹⁹: Գիրքին շնորհիւ «Թաղաւորեսցեն կեանքդ շնորհաց ողորմութեան քո...» (ՁԸ, Գ) եւ անոր արբացումն է որ կարելի կը դարձնէ անով բժշկումը: Գ. Բանի ամբողջ երրորդ ընդլայնումը կը հիմնուի սրբացումին վրայ, այնքան բացայայտ անոր վերագրուած յատկութեանց մէջ: Հոն է, այդ հատուածին մէջ, գրքին զօրութիւնը, որ կարթի մը պէս անդունդէն վեր կը բերէ կորսուածը. «Եթէ անքաւելի կորստեամբ պարտեսց' յանդունդա ոք խորոց իցէ ընկուղեալ, եկեսցէ ի լոյս կարթիւ այս հնարից' քեւ պատասպարեալ»²⁰⁰: Սրբացած՝ գիրքը իր կարգին կը դառնայ որոշ չափով միջնորդ մարդոց եւ Աստուծոյ միջեւ: Անոր շնորհիւ՝ կը միանան իրարու հակադէր երկու եղբրերը սապէս տարազուած Մատեանին իսկ մէջ. «գրիմ եւ իսկոյն եղծանիմ» (ՀԱ, Բ) եւ «ոչ եղծանես, այլ գրես» (ՁԸ, Ե), ուր բայերու յատկանշական շրջումը, ինչպէս կրաւորականէն ներքործականին անցումը կարելի ուժգնութեամբ կ'ըսեն հայեցակէտի փոփոխութիւնը: Իր աղբիւրին վերադարձող, զէպի անոր վերընծայող խօսքը, երբ կը միանայ անոր, կը գոցուի իր իսկ շրջանակին մէջ, այդ ձեւով անշուշտ իր կարգին կը դառնայ սրբացման ենթակայ եւ մեկնաբանութեան աղբիւր:

Մատեան Ողբերգութեանը իր ձեւով, իր միջոցներով կը գրէ անհուն ցանկութիւնը սրբացումին: Սրբաբանացման: Անոր ծաւալն ու լայնքը, անոր չափաբերեալ անչափութիւնը, ի դիմաց «անլիիւ չափին» թերեւս իր մէջ կը կրէ/կը գրէ ամէն ինչ բովանդակող գրութեան հսկայ ու թերեւս անգամուան մը համար իրագործուած միւթոսը: Աննախընթացը այն է որ միւթոսը կը դարձնէ արարուած: Սահմանաւորին մէջ պահ մը կը բռնէ ան անսահմանը, որով կը սրբուի (կը ջնջուի նաեւ անոր սահմանը): Աստուած, եթէ է, թերեւս

199. «Այս գիրքը, իմ ձայնովս, ինծի պէս, իմ տեղս, պիտի աղաղակէ, պիտի բանայ ծածկուածները, պիտի գուժէ կատարածը, պիտի հնչեցնէ մոռցուածները, պիտի յայտնէ խորքերը, պիտի պատմէ մեղքերը, պիտի մերկացնէ անտեսանելիները, պիտի երեսան հանէ Թաղաւորածները...» (ՁԸ, Գ):
 200. «Եթէ անքաւելի պարտեբրու կորուստով մէկը խորունկ անդունդներու մէջ ընկուղի, թող այս կարթովը լոյսին գայ, Գու շնորհիւ պաշտպանուելով» (Գ, Գ):

անունն է միայն ահաւորութեան, այն Ուրիշութեան՝ որ կը հիմնէ ամէն ղէմք, ամէն իմաստ, այն Տարբերին՝ որ կը ստեղծէ ամէն տարբերութիւն, մինչ ինք կը մնայ անսահման ու անսահմանելի, իբրեւ հիմ: Հիմունքի փնտռումը՝ որ իր մեկնակէտին ու վախճանին կը գտնէ նոյն անհունը: Յիմարական ձգտումը հսկողին եւ մեծութիւնը միանշարժային՝ տանին է ասիկա մինչեւ իր ծայրն ու կատարը, կատարել անկարելին, ըսելու համար՝ թէ պրոբն իսկ մեծ է, նշանակելը՝ սարսափելի: Սարսափելի է միացումը իմաստներու իմաստին՝ անիմաստին հետ. սարսափելի է զայն նշանակել ուղեւն անգամ, նշանակութեան բերելը, չսփարբերելը, ինչպէս ահաւոր է ըսել, ներյայտօրէն ցանկալ «Աստուած իսկ զինել ընտրութեամբ շնորհին»:

Այլայլումը միշտ մօտիկ վտանգ է, միշտ ներկայ, տեսակ մը հրէշային երկկենցաղութիւն մը արտադրող: Անոր է որ կը հանդիպինք Յիշատակարանին մէջ, այնքան անոժոր պատկերի մը տակ: «Ես Գրիգոր կրօնաւոր քահանայ, յետին քանահիւսաց եւ կրտսեր վարժապետաց, գործակցութեամբ եղբոր իմոյ ընտրելոյ Յովհաննէս կոչեցելոյ... որք իբրեւ զմի մարմին քանական ի յերկուց առ մի կերպարան շինելոյ զիմաց կենցաղավարելով, ոչ միայն հարազատք, այլ եւ միաշունչք միակրօնք համապատիւք զուղահաւանք, ի քառից աչաց առ մի եւ նոյն խորհրդոյ տեսեալք»²⁰¹: Ահաւասիկ հրէշայինի եւ հրեշտակայինի կրկնակ յայտնութիւնը. մի մարմին քանական ի յերկուց եւ ի քառից աչաց: Չորս աչքեր նայող նոյն զարդութեամբ մէկ մարմնէ քանական: Չսփարգանց պատկեր մըն է թերեւս կրկնակ ստորագրութեան յղուող: Բայց բացատրութիւնը կը մնար անբաւարար՝ ճիշտ այդ չափազանցումը գրողականօրէն հասկնալու համար: Փաստօրէն գիրքը, սրբացեալ գրութիւնը, կը ծնի Երկուքի միաւորումէն, աչքերու լազմացումէն, իբրեւ տեսակ մը մասնաւորեալին մէկ զանցառումը: Բնաւ, լոտ իս, հրէշայինն ու հրեշտակայինը, սրբացումը այսքան մօտիկ չեն եղած իրարու, այսքան մոյլ: Եւ վախը, Նարեկին առթած վտիպը, թերեւս կը բխի անօրինակ փորձառութենէն, որ մարդկային խօսքը կը սրբացնէ, զայն կ'անջատէ բոլոր տրեւալներէն, բոլորին տեղ կը զարձնէ՝ բոլորին խօսքը. եւ անոր իբրեւ պայման կը զետեղէ մարմիններու հրէշային միացումը: Հրէշայինը զանցումն է միայն մարդկայինի չափին, եւ անպասելին այն է, որ

201. «... ես Գրիգոր կրօնաւոր քահանայ, քանահիւսներուն վերջինը եւ վարժապետներուն վրտօրբ... Յովհաննէս կոչուած ընտրեալ եղբորս հետ, որուն հետ, թե՛ն Երկու անձեր, բայց իբրեւ քանական մէկ մարմին մը, մէկ ղէմքով ու կերպարանքով ապրեցանք, նաեւ հոգով միաշունչ եւ միակրօն, համապատիւ եւ զուգահաւան, չորս աչքերով միակ եւ նոյն նպատակի մը միշտ յառեցանք»:

այդ զանցումը տեղի կ'ունենայ մարդկային կրկնապատկումով, աչքերու կրկնումով:

Թէ Մատեան Ողբերգութեանը գրքի հարցը կը հասցնէ մինչեւ այլապէս չի նման փորձառութեան, տեղ մը, անորոշելի սահմանի մը վրայ յանկարծ կենալով, ահաւասիկ այն՝ ինչ որ զայն կը վերածէ իսկական ողբերգութեան մը. մատեանի ողբերգութիւնը, որը ամենեւին չի հակադրուիր կատակերգութեան: Հին այծեմարդերուն կը յաջորդէ կրկնուած, քառակն գրողը: Նայող անդին եւ հոս արձանագրող, բունուած անսահման առարկայի մը եւ անսահման գրութեան մը մէջեւ, այլակերպող մէկը միւսին: Անսպասելին այն է, որ գրելը յանկարծ կը կասի, կը կենայ:

ՎԵՐՋԱԲԱՆ

ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ ԽԱՏՏՈՒՄԸ

Այս աշխատանքի երկայնքին՝ մեր ընթերցումը փորձեց հետեւիլ դարձի շարժումի մը: Այն դարձին՝ որուն կ'ակնարկեն առաջին Բանի առաջին հատուածի տողերը, տապանակի գերեզարձութեան կամ Եփրատուի քարտէս վերադարձին յղուող առակումով:

Տուեալ լեզուի յօդուրումէն, անոր աշխարհային բեկորումէն, կոտորակումէն ու ցրուումէն, գոյութեան մըրիկէն ու փոթորիկէն մինչեւ վերընծալումը խօսքին ու քանին, շնորհքն ու հոսմունքը քաղցրութեան, մինչեւ տապանին վերստին միաւորումն ու կոթողումը Կրքի ու զեկին (Գ, Է) արբացումը Աստուծոյ շունչի շրջադարձութեամբ խօսքին մէջ՝ Մատեանի հսկողը կ'անցնի քացարձակի ահաւորութեան սարսափէն, անասելիութենէն ու լուսութենէն, շատարանութեան վտանգէն ու կրկնարանութենէն: Փուլերն են ասոնք այն խելայեղ ճիւղին զԱտուած ըսելու, սահմանաւոր լեզուով անսահմանին մօտենալու գերմեցումին: Անվկանդ ճիւղն ու անյողողող կամքը, ներքնապէս տազնապող ու վարանքով ալ պառակտուն, անշուշտ կը ձգտին հսկողը միացնելու քացարձակին, էութեան ու լեզուի համաձեւ համապատասխանումին մէջ: Եթէ ասոնց՝ էութեան ու լեզուին անջատումը կը թուի ահարկու եւ ահաբեկող, նոյն ատեն կը նկատուի խօսքով ու բանով զանցանելի, գերանցանելի, լեզուի երկրորդ խորացմամբ մը, անոր անսահմանումի սկզբունքի յայտնութեամբ ու տիրապետումով: Փաստորէն լեզուի այս երկդիմութիւնը, ապալէսով կը վերածուի երկարժէքութեան, կարելի կը դարձնէ մատեանի մը յօրինումը: Կը հասկցուի թէ ինչու ան մասնաւորապէս կը զետեղուի հսկողի ուշադրութեան կիզակէտին:

Հակողին ու փասողին՝ փասքով հակումին վախրը գոյութեան հակադրական աշխարհն է, ուր ներհակական յուզումներ ու հակադիր ոյժեր կը մարտնչին, կ'ընդհարին իրարու դէմ (Ա, բ), աշխարհ՝ որուն օրէնքն է ողբերգութիւնը: Ըսուեցաւ արդէն, թէ ողբերգութիւնը նուազ թատերական սեռին կը յրուի, քան զայն պայմանաւորող վիճակին – մարդուն եւ Աստուծոյ, աշխարհայինի եւ անարխարհայինի, յօգաւորեալի վէճին, իրերարքախ գրոհին: Առանց էական բեկումի, բաժանումի ու փեռեկտումի՝ որ կ'անջատէ երեւոյթը էութենէն, օրէնքը քառսէն, յօգաւորեալը անյօդելիէն, առանց անլուծանելի եղբերու բախումին՝ չկայ ողբերգութիւն կամ ողբերգական վիճակ: Հասկնալի է թէ ինչո՞ւ ողբերգութեան սեռը կը կըքէ յիշատակը այս «գոյարանական վէճ»ին: Այսպէս է որ ամէնէն դիոնիսեան ողբերգութիւններէն Բագաստեիմերուն մէջ Քաղաքի օրէնքին ու դիոնիսեան ուխտին բախումը կ'աւարտի դիոնիսամարտին՝ Պենթէոսի յօշոտումով ու անդամասփռումով²⁰²: Ողբերգականը, Նարեկին մէջ, դետեղուած է երկախօսական մէջոցին մէջ, այն անհուն ընդփոսումին՝ որ կը կարէ մարդ–Աստուած անջրպետը: Սակայն դէպի միացում ու արբացում դացող ցանկութիւնը կը փորձէ լուծարելի հակադրական աշխարհի օրէնքը. ուստի՝ կը թելադրէ ողբերգական կառոյցի խախտումը:

Գոյութեան քրիստոնէական ըմբռնումը, որ կը հերքէ մարդկային ու աստուածային մակարդակներու անհայտելի բաշխումն ու բախումը, ողբերգութեան պահպանումը կը դարձնէ անկարելի: Ուրովհետեւ ան ունի վախճանաբանական (eschatologique) հորիզոն: Վախճանին գիտութիւնը, Մատնանին մէջ իր յարացոյցով՝ Վերջին Դատաստանի պատկերով, կը լուծէ հակասութիւնը, գալիք թէեւ, ու յայտնութենական իմաստի մը մէջ: Ժամանակներուն վախճանը կը նշէ հակադրութեան աւարտը: Նարեկին մէջ գրելը ընթանալ է ու նաւարկել, վերակարգել խորտակուած տապանն ու հոգին կամ յօրինել է ղեկ մը, հանգստեան մը հասնելու հեռապատկերով: Երեւոյթի ու էութեան բախումին մէջ գրելը կ'ողողուի էութեան, երեւոյթի երժոնմին ու հերքումին ընդամէջէն: Գրելը պէտք է փրկէ եւ հետամուտ է այդ փրկութեան: Ողջակէզ ու պատարագ՝ ողբերգելը կը դիմէ ոչ–ողբերգականին: Այս ձեւով է որ ողբերգական կառոյցը կը մտնէ իր գանցումի կամ խախտումի ձգողութեան, աւելին՝ հոլովոյթին մէջ: Այստեղ կը գտնուի, ըստ իս, Նարեկացիի հակողին իւրապատկութիւնը քացարձակի այլ մերձեցումներուն մէջ – արեւելեան Սուֆիներ եւ արեւմտեան միստիքներ – որոնք յաճախ շատ շուտով

202. Տե՛ս Երկրորդէփ Բագաստեիմերը (BAKXAI), Paris, Les Belles Lettres, 1973.

ու շատ արագ կը սպառեն զոյուժեան թանձրութիւնը, հակադրականութիւնը, սփռումին ու միութեան ընդհարումը ջնջելով բացարձակի բիրտ ու միակ հռչակումին մէջ: Կարծէք երեւոյթն ու աշխարհը, լեզուն ու սփռումը ոչինչ ըլլային եւ շունեային համայնք ու հրապոյր: Ողբերգականին պահպանումը մինչեւ ծայրը կ'ենթադրէ նոյնքան ամեհի ու վսեմ ճիգ, որքան միացման ու արբացման խօյնակութիւնը: Ահա թերեւս՝ ինչո՞ւ Մատեանը կը թուի ա'յնքան մարդկային, որքան պարականոն:

ԼԵՁՈՒԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹԻՒՆԸ

Դարձի, հոգեղարձի շրջանակային փորձառութիւնը Մատեանին մէջ կը գրուի իբրեւ Բանի ընծայում, վերընծայում — խօսքի շրջագայութիւն, փոխադրութիւն, ճիշտ ու ճիշտ μεταφορά, ուր շատեր կը տեսնեն քանաստեղծութեան գլխաւոր գործողութիւնը: Աւելին՝ դարձը կը գրուի որպէս Գրքի ու մատեանի իբրեւ լեզուակամ փորձառութիւն: Թէ ի՞նչ է լեզուն եւ ի՞նչպէս կը քանի ան Մատեանին մէջ, ահա՛ ինչ որ մեր աշխատանքի երկայնքին բացայայտուեցաւ եւ քիչ անդին կը ատանայ իր յետին որոշադրումը: Առ այժմ՝ հարկ է ըսել թէ ոչինչ արեւի երկրիմի կրնայ դառնալ որքան «լեզուական փորձառութիւն» դարձուածքը, հակառակ բոլոր նշումներուն որ եղան մինչեւ հոս եւ կարելի յատկութեամբ թելադրեցին՝ թէ հարցը չի վերաբերի արտայայտութեան գրական խնդրի մը, ուր անհետատես միտքը կրնայ զայն սահմանափակել: Ոչինչ նոյն ատեն կրնայ թուիլ մեթոտարանականօրէն արեւի ձեթակայական քան «լեզուական» ենթադրեալ մեկնակէտը: Ստոյգ պէտք է ըլլայ, որ Մատեանի մեր ընթերցումը իր մեկնակէտը արդարացնելու հարկին տակ չի գտնուիր անշուշտ, ոչ ալ՝ հաւանական պարտադրանքին առջեւ՝ ապացուցանելու թէ ինք միակն է: Մեկնակէտները ըստ էութեան յոգնակի՛ են եւ կը հիմնաւորուին միայն երբ բաւական մեծ ոյժով, ի դին որոշ բրտութեան, կը բացայայտեն երկին մէկ ծածկուած եղբը: Թերեւս այս բրտութիւնն է որ կը յաջողի նորոգել երկին ճանաչումը: Գործերը կը մեռնին մեկնողական կրկնութեամբ եւ կը դառնան անժառանգելի այնուհետեւ:

Մեր մեկնակէտը լեզուական փորձառութիւնն է: Նախ՝ «փորձառութիւն» յղացքը հոս չէ իրարկուած փորձեր ընելու, փորձատական բաներ մը գրելու, ապրումներ ու հոգեկան վիճակներ դասաւորելու եւ պարզելու աշխատանքին համար, որը լռելեայն կայ թերեւս ամէն լեզուական փորձառութեան մէջ, բայց կայ իբրեւ անոր վերներեւոյթը: Ապա՝ Նարեկին հսկողը առաջին իսկ տողերէն գլտէ, որ կը գրէ վերընծայումը, խնկարկումն ու գոհաբերումը կը մտածէ գրութեան

ու գրքի կալուածին մէջ: Եւ Նարեկացիի համար գրքերը գոյութիւն ունին, իրենց բնատրիպ՝ Աստուածաշունչով: Յատկանշականն այն է որ երրորդ Բանէն արդէն հսկողը գրուող մատեանը կը նկատէ աւարտած եւ ուղղուող ընթերցողներու բոլոր դասերուն, իր ազդումներու ամբողջ կարողականութեամբ (Գ, Բ-դ): Գիրքը հազիւ սկսած՝ աւարտած է: Կարծէք ամէն էջ կրէր իր մէջ «բարձրաստեղնեան դրբուագս գրութեամբ»ը: Ամէն էջ Գիրքն է ինքնին: Ուստի Գիրքը չի սահմանուիր իր ծաւալով ու էջերու քանակով: Ո՛չ սկիզբ կրնայ ունենալ, ոչ ալ վերջ: Բայց Մատեանը սկիզբ ունի եւ վերջ, ինչպէս ամէնէն հանճարեղ էջն անգամ գիրք մը չի կարգեր: Գիրքը բարձրագոյն է միշտ եւ նոյն ատեն միօրինակօրէն մէկ. յարակալութիւն մը՝ որ կը յատկանշէ թէ՛ մատեանին ներկայութիւնը, թէ՛ Գրքին յարակալութիւնը: Կը հասկցուի ինչո՞ւ հսկողի մատեանը Գրքին փորձառութիւնն է եւ կը դնէ ստեղծարանութեան հարցը, անոր կարելիութեան ու կատարումին, դժուարութեան ու վտանգին, սիրտումին ու միաւորումին: Եթէ Մատեան Ողբերգութեանը իրալատուկ, աւելին՝ անկարելի գիրք մըն է («հոյակապօրէն եզակի ճնկարը աննրկարելիին») պատճառը թերեւս փնտռելու է, ի միջի այլոց, իրարու անջան անյարիր եւ հակասող, իրար հերքող կերպերու չժողովումին մէջ:

Դարձի փորձառութիւնը լեզուական դէպք է: Թող քառը չկապուի պատահարին, որեւէ պատումէ համարկելի պատահարին, ինչպէս օրինակ Աստուածային կատակերգութեան մուտքին Տանդէի եւ Վիրգիլիոսի հանդիպումը²⁰³: Այս իմաստով՝ դէպքը, դարձը, ներկայ չէ Մատեանին մէջ, որովհետեւ վերկայելի չէ կամ պատկերացմամբ մը բանելի, սահմանելի: Երկախօսութեան մէջ՝ ան տեղի կ'ունենայ անդադար, ամէն բոլոր, ամէն տողի մէջ, ամէն բառով՝ երբ խօսքը հսկողէն կը վերընծայուի անհունօրէն հեռու եւ անչափելի Աստուծոյ, օրերէն դուրս ժամանակի մը մէջ: Լռութենէն ելլող խօսողական արարքը ինքնին դէպքն է արդէն, ուր կը հանդիպին իրարու արարած

203. Ի դէպ ի՞նչ դիպումս կամ ներքին ի՞նչ անհրժեշտութիւն այս երկու ճշմարտանոցները, Տանդէի եւ Նարեկացիի, կը դնեն բովին մէջ թատերական սենարուն՝ ողբերգութեան ու կատակերգութեան: Ինչպէս Նարեկը կը խօսի ողբերգութենէ, իսկ չէ ողբերգութիւն, նոյնպէս ալ կատակերգութեանը կը խօսի մարդկային խաղէն, որուն վախճանը Բրաւնիկ է, իսկ ո՛չ կատակաբանութիւն: Կը խորհիմ թէ երկու գործերը կ'ընեն նոյն ու նման փորձառութիւն, երբ կը թուին ընթանալ այնքան իրարու տարածէտ ուղղութիւններով, ողբերգութիւնը ըլլալով այն «վայրէջքը», որուն դէմ կ'երթան կատակերգութեան «վերելքը»: Տանդէի խորագրին մասին դիտողութիւններ կան Արքուն Տայանիի հայերէն թարգմանութեան կից: Տ՛ա Աստուածային կատակերգութիւն, Երեւան, 1968, ի մասնաւորի էջ 577:

ու Աստուած, յօղաւորեալ ու անյօղելի, իրենց անմերձեհալի ընտանութեամբ:

Այս տեսական, յարակալ անմիջականութիւնը դէպքերն՝ կը դժուարացնէ որոնումը, Մատեանի երկայնքին, իրարմէ անջատ եւ իբրեւ այլ՝ դատորոշելի հոգեվիճակներու, սպրոմմներու, զդացական բունկումներու թէ իմացական վերթեւումներու, որոնք հետեւէին իրարու կանոնաւոր հոսքով մը, վերածուելու համար հոգեկան պատումի²⁰⁴: Անկասկած այդ թուրը կան գրքին մէջ, բայց տարուած խօսքի անընդմէջ հոսանքէն, տեսակ մը սիրային խոստովանութենէն, որ կը դիմէ գէլի վեր, ուղղահայեացօրէն գէլի գլխաման անկիտելի կէտը: Ճիշտ անոր համար որ կը հերքէ ժամանակ ու յառաջիակազացք, սղբերդական կառոյցը կը ցրուէ ամէն հաւաքում ու ամբարում, հակառակ անոր որ խօսքը կը տեղափոխուի ու կը շարժի կրկնողական կառոյցներու մէջ, զանոնք վերանցանելու ճիւղով, անոնցմէ խուսափելու հակադիր ալ ցանկութեամբ:

ԱՐՏԱՅԱՅՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՐԱՐՈՒՄ

Լեզուին տրուած նարեկեան բոլոր ասհմանումներն ու յատկանշումները կը մեկնին մէկ ներյայտ ենթադրեալէ: Յօղաւորում թէ պատասխանաբան՝ յեղում արարում է, երբե'f արտայայտութեամ միջոց: Ճիշտ է, որ խօսքը իրբեւ «խարան» կը միտի «արտաքս հերքել» ամբարուած շարուը (Զ, ա), ինչ որ կարելի է սեպել արտայայտութեան իսկ սահմանումը: Արդ՝ երբեմ թային ընտրութիւնը ցոյց կու տայ հոս արդէն՝ թէ հարցը նուազ դուրս քերելու մը կը վերաբերի, որքան շարաւին ժխտումին ու խօսքով չբացումին: Լեզուն ունի մաքրողական կրկնակ ու մի պաշտօն – կը մաքրէ մեղքերս ինչպէս գրքին ընթերցումը կոչուած է ընելու՝ «եւ արասցես զսոյն ընթերցողացն ի սիրտս յատակա՝ բժշկութիւն հոգւոյ եւ մաքրութիւն յանցանաց» (Գ, Գ): Մի գուր չէ որ մաքրելն ու արարելը յարակցուած են այստեղ, նոյնիսկ եթէ խօսքը կը վերաբերի աստուածային արարքին: Իր այս մաքրողական, աղոթողական պաշտօնով լեզուն արտայայտութեան միջոց մը կը դադարի ըլլալէ, եթէ երբեք եղած էր: Միև կողմէ՝ երկախօսութեան մէջ, Բացարձակին առջև «մերկ ենք եղ ծածկեալքն, եւ հրապարակեալ են աներեւոյթքն» (Գ, ա): Պահուած մեղքերն ու ասոնց ճիւղաւորումները, թուր անյայտ մղումները մարդուն, որոնք երեւոյթի ու քառի չեն հասած, Բացարձակի դետունին վրայ յայտնի են, թափանցուած են: Մարդկային մակարդակի վրայ աներեւոյթը երեւոյթի բերելը կամ ինչ որ կը կոչուի խոստո-

204. Տես Արքայութիւնը, ուր ներքին ժամանակի պատումը չի լքեր խօսքը:

վանիլը, արտաքս հերքելը զողազրկել է: Եւ նոյն այս յարացոյցով կարելի է ըսել՝ թէ իմաստներ կան եւ յայտնի են: Խօսող մարդը դանձոք կ'արարէ, կը ցուցաբերէ, կ'ընդլայնէ փացարձակին առջեւ: Ինչպէս որ մեղքերը չեն արձանագրուելի անցեալէ մը ասդին — առաջին մեղքը մարդուն միշտ ներկայ է Նարեկացիի մտքին —, ալ իմաստները, հոգեպիճակները, գրացումները, մէկ խօսքով՝ արտայայտելի կայուածը, չեն դար ենթակայութեան մը պատմութենէն: Տեսանք արդէն թէ Նարեկի Եսին մէջ կը մեռնի անհաս Գրիգորը ու կը յառնէ համայնական մարդը իբրեւ հսկող մը: Երբ կը սահմանուի որպէս յիշատակարան ու կտակ, որ ընթերցողներուն կը խօսի վասն նոցին եւ հսկողի փրկութեան, Գրիգը կու գայ յետ մահու, խորքին մէջ ան կը բերէ անհատին մահը, զոր անշուշտ կ'արարէ եւ չ'արտայայտեր:

Արտայայտչական համակարգին յատուկ՝ դուրս աւ ներս, խորունկ եւ մակերես, ենթակայութիւն եւ առարկայ յղացային զոյգերը չեն պատկանիր Մառնեանի իմացական շրջանակին — եւ ասիկա ո'չ թերի մըն է, ո'չ պակաս մը: Արդարեւ՝ վերոյիշեալ յղացային զոյգերը կ'ենթադրեն Տեքարթեան Եսը, ալսինքն՝ էութեան ենթակայն, գայն հիմնողն ու կրողը, անոր մեկնակէտն ու վերջակէտը: Մառնեանի մէջ խօսող Եսը, անձը կ'արձանագրուի, կը տեղադրուի տակաւին էութեան, աստուածային յայտնութեան սահմաններուն մէջ, մեղքերու աճողութեան անհունին եւ էութեան անճառելի անհունին միջև: Հսկողն ու արթունը՝ մարդուն անձն է, որ կը յայտնուի, կ'ազատագրուի, առանց դեռ ինքզինք որոշադրելու իբրեւ տէրն ու իշխանը աշխարհին: Մեղանչելու ազատութիւնն ու պատասխանատուութիւնը բաւական չեն հիմնաւորելու հաւանական ենթակայութիւն մը: Հսկողը՝ իբրեւ խօսող մը՝ խօսող մըն է ըսինք, եւ այս անհուն կրաւորականութիւնը, արմատական բացուցիւնը էութեան առջեւ, զայն կը դարձնէ երկախօսութեան մը մէջ զիմադարձող ու պատասխանարան: Լծակից՝ սակայն բաժնուած: Ահա՛, ըստ իս, հսկողին դիրքը: Որը ի հարկէ միատարր չէ: Որովհետեւ մէկ կողմէն բաժանման մէջ հսկողը գիտէ իր ազատութեան տարողութիւնը եւ ընձեռած կարելիութիւնները, միւս կողմէն՝ կը ձգտի էութեան միացման — միշտ ալ ջնջելով առարկայութիւն-ենթակայութիւն հակադրութիւնը: Եւ թերեւս Մառնեանին ամբողջ մեղանչական մեքենան իր մղիչ գապանակը ունի բաժանումի ահարկու գիտակցութեանը մէջ որպէս ազատագրման, աւելին՝ էութեան հիմնաւորման մեկնակէտ:

Լեզուի արարողական ըմբռնումը, որ կը գործարկէ գրքին մէջ, իբրեւ ազդումի եղանակ, կ'ենթադրէ էութեան ու Եսի նման փորձառութիւն: Նարեկացիի համար ամէն լեզու գէութիւն կը խօսի եւ լեզուին լծորդումը էութեան՝ անշրջանցանելի է: Այս «կը խօսին» է

անշուշտ գլխաւոր ու միակ խորհրդաւոր կէտը, վասնզի արտայայտ-
չական համակարգին մէջ ալ լեզու եւ էութիւն կապը պահպանուած
է, բայց արտայայտութեան կաղապարին մէջ, գործիքի ու միջոցի
ձեւին տակ: Երջումը, որուն մասին խօսեցանք այս աշխատութեան
մէջ՝ լեզուի դրականացումովն ու վաւերականացումով խօսքը կ'ար-
ձակէ էութեան արարման ծիրին մէջ: Ինչ որ հանդիսաբար կարելի
է կոչել «ստեղծաբանական ծիր»: Ուստի Նարեկին մէջ լեզուն զէու-
թիւն կը խօսի արարմամբ աւ ո՛չ արտայայտութեամբ:

ՍՏԵՂԾԱԲԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

Այս անդադար դրուող ու շաւարած Գիրքը, որ կու գայ յետ
մահու եւ ներկայ է իր բոլոր մասերուն մէջ եւ կը Վրուի անմաս,
թէ՛ սփռուող ու ընթացող ամէն ուղղութեամբ, թէ՛ միակողմ ու
դիմող նոյն կիզակէտին, այս Գիրքը իր բոլոր որոշադրումներէն ան-
դին ու առաջ կը կոչուի «ստեղծաբանութիւն»: Բառը, որ կը յայտ-
նուի Ոսկեբերանի յետին շրջանի թարգմանութեան մը մէջ, կը Վրուի
յունաբան դպրոցի յօրինում մը: Արդեօք միայն շրջումն է «բանա-
ստեղծութիւն» բառին: Նարեկի մէջ կը յայտնուի առաջին անգամ Բ.
Բանի մուտքի տողերուն մէջ²⁰⁵ եւ կը կրկնուի Գ. Բանի աւարտին, «ի
քո ինձ շնորհեալ ստեղծաբանութիւն» դարձուածքին մէջ: Մինչդեռ
«բանաստեղծութիւն»ը կը միջամտէ միայն ԻԶ. Բանին սկիզբը: Յատ-
կանշական է, որ «բանաստեղծ» բառը չկայ Նարեկի մէջ. անոր տեղը
կը գրաւէ «բանահիւս»ը (ԿԸ, ա եւ Յիշատակարան):

Ստեղծաբանութիւնը, յիշուած շրջադրութեան մէջ, կը կապուի
յօդաւորական խօսքին եւ կը հակադրուի «գործ»ին, լիտք-գործ ա-
ւանդական հակադրութեամբ մը: Արդ՝ ճիշտ այս շեշտը՝ դրուած
հակադրութեան վրայ, ինքնին ակնառու է, որովհետեւ կ'ենթադրէ
ներյայտօրէն, թէ ստեղծաբանութիւնը եկած է գրաւելու գործին
տեղը, վերածուած է գործի, նշող՝ կատարում ու աւարտ: Ստեղ-
ծաբանութեան «միտական» առումը՝ արդէն Երրորդ Բանին մէջ կը
զանցուի: Այսուհետեւ կարեւորը հոս այն է, որ արարողական եզրը,
ոչ միայն անծանօթ չէ Նարեկացիին, այլ ամբողջովին իր կողմէ կի-
րարկուած: Իսկ բառը ո՞ր չափով կարելի է նկատել զուտ հոմանիշը
բանաստեղծութեան, հարցում՝ որուն պատասխանը կարելի է պտնել
դրութեան մէջ: Ասոր մօտէն ընթերցումը ցոյց կու տայ որ «բանա-
ստեղծութիւն» բառը կը յայտնուի հոն՝ ուր խօսքը կը վերաբերի տա-
ղաչափուած-յանդաւորուած մտաերուն: Ուստի ստեղծաբանութիւնը

205. «Եւ արդ քանզի առ բարձրեան Աստուած յօդաւորական շրթամբ կարգաս,
որ գործովք միայն գրաւի եւ ոչ ստեղծաբանութեամբ կաշաւի» (Բ, ա):

կ'ըսէ ինչ որ ամէն ոք կը լսէ . փրբեւ ատեղծումի բան՝ կը խօսի ըստեղծումէն, կը վերաբերի բանի ստեղծման ստեղծումին, եթէ ներելի է աշպէս ըսել: Անիկա աւելի ընդարձակ յղացք է քան բանատեղծութիւնը, ինչպէս չափաբերականը աւելի լայն հորիզոն ունի քան դրութիւնը թիւերուն: Ստեղծաբանութիւնը կը տեսնուի բանատեղծութեան, քայց նաեւ մարդկային խօսքին՝ այլ խօսքերուն առնչումը էութեան հետ եւ էութեան իմաստին:

Եթէ բանատեղծութիւնը քոլորիս ծանօթ քերթուածն է, կամ որակ մը - զժուար սահմանելի աւանդապէս -, ստեղծաբանութիւնը խօսքի հիմերուն քննութիւնը կարելի է սեպել վերին մակարդակի մը վրայ: Ոչ ինքնադոյ կրթանք մը, այլ մտածման արարք մը: Ստեղծաբանութիւնը թերեւս յարակցօրէն կամ միայն երկրորդաբար բանատեղծութիւն է, տրուած ըլլալով որ խնդրոյ առարկայ է եւ կըրնայ ըլլալ մաղթանքին լիցէ աղօթքին, երգին լիցէ վիպասանութեան, «բանահիւսեց կանանց լայականաց» ջարդին մէջ (ԿԸ, ա) լիցէ դանձի գովաբանութեան: Կը հասկցուի լիցէ ինչո՞ւ Մատնամ Ողբերգութեանի վերածումը բանատեղծական հատորի կը քսի խորունկ ու անվերադարձ թիւերնութեցումէ եւ հերքումն է ստեղծաբանութեան: Ուստի կը պատահի անպատեխիւ. կը մտնեն տաղաչափութիւն, կանոնաւոր հատած ու հնգամանկ, մկրատ ու հասարակցնող մեկնաբանութիւն:

Անշուշտ Մատնամի ստեղծաբանութիւնը ներքին, անխտորելի ընթացքով մը կը զխմէ դէպի բանատեղծութիւն: Յանգաւորման սկզբունքի տարազումն ու կիրարկումը, տեսանք, կը հպատակին մասնաւոր օրէնքի: Կենթարկուին ստեղծաբանութեան քննումին, եւ խօսքին «ձեւական» արտաքին ու չպատճառարանուած եղանակները չեն: Յանգաւորումը մէկ մասնիկն է կրկնումի աւելի ընդարձակ եղբրին, որ իր կարգին կը քանի փրբեւ անսահմանումի լեզուական սկզբունքին մէկ մասնաւորումը: Եթէ Մատնամին բանահիւր յանձն չէ առած ամբողջ մատնանը յանգաւորելու եւ տաղաչափելու, այս երեւոյթին բացատրութիւնը թերեւս փնտռելու է տաղաչափութեան իսկ սահմանափակումին մէջ, զոր զիտէր ոեւէ մէկէն աւելի. լեզուի կրկնողական կառոյցներուն անհամեմատ աւելի. ընդարձակ կիրարկումը ապացոյցն է ստոր: Նարեկին մէջ տեղի կ'ունենայ լեզուի հիմնական փորձառութիւն մը, ինչպէս ջանացինք բացայայտել. անոր տարազումն ու ձեւաւորումը, եղանակաւորումը կը քսին ներքին իր իսկ պարմանէն եւ չեն ենթակայ սա կամ նա օրէնքին: Յատկանչականը այն չէ, լիցէ Նարեկացի յանգաւորումը ուրկէ՛ կը ներածէ, այլ այն լիցէ ինչպէս զայն կը գտնէ իր երկին մէջ, ըսել կ'ուզեմ զայն կը դարձնէ իւրաքայտուկ հարցադրութեան մը մասնայատուկ լծակիցը:

Ինչ որ Մատնամը կ'ընէ անշրջանցանելի երկ, անոր անցման դիրքն է, հանգոյցի դերը, երկու շրջաններու միջեւ: Իրմով կ'աւարտի ըս-

տեղծաբանութիւնը, իրմով կը սկսի բանաստեղծութիւնը: Տարազը մասնաւորերու եթէ ըլլանք պատմական դեռնի վրայ, ապա կարելի է ըսել յիշել իրմէ վերջ կու դան տաղաչարհները (Շնորհալի եւ հետեւորդները): Տաղաչարհութիւնը յանկարծ կը գրաւէ ամբողջ տարածութիւնը խօսքի կրկնողական կերպերուն: Թէ ատեղծաբանութիւնը ամբողջ կը շրջուի այսպէս բանաստեղծութեան, աւելին՝ ոտանաւորի մէջ, եւ թէ նոյն ատեն բանաստեղծութիւնը կը մոռնայ իր այս սկիզբը, ահա՛ւտափկ առեղծուածը:

Մատնանքին պատմութիւնը ի հարիւր չէ վերջացած: Անիկա այսօր աւելի հարցեր կը փոէ մեր առջեւ, եթէ դայն ըսենք, քան պատասխաններ: Սոյահոյաբար պատրաստ ալ չենք ստանձնելու անով ժամանակին միջամտող փնտրականացումը: Թարգմանութիւններու բազմացումն ու հաւանական «գիտական քննադիրը» որջուներէն են միայն այն չափով՝ որով կ'օգնեն հարցերու վերստին կամ նորոգ քննութեան:

Քերթապէս՝ հանրածանօթ վէպին հերոսը ասուգուծեան մը իր փնտռութիւն մէջ, ազէտի վաղորդայնին եւ անոր մէջ, օրէնք մը կ'որոնէ՞ր՝ որ ի վերջոյ լեցնէր բացուող պարապը եւ որ կարենար ապահովել յաջորդութիւնն ու ժառանգութիւնը: Կը պոռար իր հոչակաւոր սարսափը ատոր բացակայութեան առջեւ: Շտապ, թերեւս ալ արդար արագութեամբ մը կը մոռնար, թէ կը ժառանգուի ինչ որ հարցումով կը ստանձնուի ու կ'իւրացուի: Աղէտէն վերջ՝ օրէնքը դադրած էր տուեալ մը ըլլալէ: Հարկ էր ունկնդրութիւնը ստեղծելի դան փօսքին, որ գիտցաւ մըրիկն ու փոթորիկը, փոռումն ու ցըրուումը դարմանալի կանխատեսութեամբ, եւ կըցաւ «զաղէտ փտանդիս յերդ արկաներ» (ԿԸ, ա): Աեզուն առնչեց էութեան: Իսկ արագընթաց ծաւալող գայթակղութիւնը նշանն էր թերեւս, որ արդէն շատոնց բացակայ էր ունկնդրութիւնը:

Մեզի համար՝ որ չենք գիտեր այս ներքին համաձայնութիւնը էութեան ու լեզուին, եւ հազիւ կը գուշակենք անոնց միջեւ տեղադրուող անդրաւելի միհը, որովհետեւ ազէտը այդ համաձայնութիւնն է որ կը քողարկէ, եթէ չի ջնջեր, Մատնան Ողբերգութեանը կը մնայ չափազանց փորձառութեան մը այլատարր յիշատակարանը: Անոր խօսքին առջեւ հիմա մենք մեզ գիտենք աւելի անապաստան ու անապահով, աւելի ապայթմէ ու անձնազուրկ, աւելի սիրասլաց ու մօտիկ – մեր վէճը:

(Վերջ)

ԳՐԻԳՈՐ ՊԸԼՏԵԱՆ

Résumé**GRIGOR NAREKAC'I DANS LES LIMITES DU LANGAGE****KRIKOR BELEDIAN**

(Suite de «Bazmavep», 1984, 3-4, pp. 258-304)

Ce dernier chapitre, «Le Souffle» (voir les chapitres précédents en «Bazmavep», 141 (1983), pp. 175-213; 142 (1984), pp. 62-90), a trait à cette dernière phrase de l'expérience de Grigor, analysée dans le chapitre précédent, où le dialogue tend à briser le cadre du tragique. L'appel insistant au don de la grâce, l'attente des «flots de suavités», l'union ardemment mais discrètement désirée avec le souffle divin rendent manifeste la volonté de Grigor Narekac'i de sanctifier le Livre.